

Այսպէս զիտցաւ մեծարել մեր հարց սիրտը, միտքը, երեւակայովթիւնն ու քը-  
բարեպաշտութիւնն Յիսուսի նշանը, որ նարն ի սպաս զրաւ անոր . պատմեց,  
իրենց տանջուած գոյութեան խորհրդա- վիպեց, նուիրեց անոր զգայուն և խոր-  
նշանն և պահապանն էր միանգամայն, իմաստ երգեր, աղերսելով միշտ Փրկչին.  
մեծ խնամով հաւաքելով անոր և յարա- « Խաչ քո եղիցի մեզ ապաւէն՝ » այս  
կից սուրբ գործեաց նշանարները : Իւր տառապանաց աշխարհին մէջ :

Հ. Վ. Ա. Հ. Ա. Հ. Ա. Հ.

Յուլի. ԺԴ. 11

Կը հաւատամ քեզի անհուն տենչանքով  
Ո՞վ սուրբ բարբառ կենդանի.  
Դուն ինձ բացիր լոյսի ճամբան անվրով  
Սրբութեան մէջ հաւատքի:

Աստուած էիր, և նոյն հողով սահմանուած  
Կարօս մըտքիս՝ տեսութեան.  
Երկինքներէն, մըրբիկներէն անջատուած  
Զայնըդ նոյնն է յաւիտեան:

Կ'անցնին զարեր – և յորձանուու ամբոխներ  
Հորիզոնէ հորիզոն.

Դու միայն կաս ոիեզերքի ազատ ոէր  
Անժամանակ, անշարժուն:

Քեզ փընտուեցի երկընքի մէջ, ծովուն մօտ  
Աւետարանըդ ձեռքիս,  
Յայտնըեցար գերդ նորածագ առաւոտ  
Հազար կողմէն աշխարհիս:

Սի՛ հարցըներ, կը հաւատամ սըրտագին  
Խորհուրդներուով ծընրադիր.

Տըժգոն էիր կարծես փառքով երկընքին  
Հող ու մարմին սիրեցիր:

Կը հաւատամ որ այդ գըձուձ ձորձին տակ  
Աստուած մը կայ մարդացած.  
Որ լոյսէն լոյս, և աղբիւրէն անապակ  
Ջըւարթ ծագումն է առած:

Կը հաւատամ թարոր լերան տեսիլքին  
Ու ձիթենեաց ոլքերուն.

Կը հաւատամ յաւերժական հըրաշքին  
Քրիստոսական դարերուն:

« Հաւատամյը ինձ », կը հարցընես գըթալիր  
Քու ձեռքերուգ շինածին.

Կոյրերուն լոյս, ու մեռածին կեանք տըւիր  
Ի՞նչպէս հեստել քու Եսին:

Ինչո՞ւ սակայն խօսքերուգ մէջ թախիծ կայ,  
Ինչո՞ւ խըսովք հոգեկան.

Նոյն սիրուն է որ իմ կործիս տակ կը զոփայ  
Անապահով փըրկութեան:

Նոր մըրբիկներ զիս կը վարեն ծովէ ծով  
Լըքուած բախտին և անյոյս.

Քեզ ընտրեցի կեանքիս խարիսխն ապահով  
Իմ լոյս, իմ լոյս, ով Յիսուս:

Հ. Վ. Յ. Ա. Հ. Ա. Հ.



## ՍՕՆԱԹ ԿԱՆԱՅԻ ՀԱՐՍԱՆԻՔԻՆ ՀԱՄԱՐ

ԿԱՆԱՅԻ ՄԵԶ ՀԱՐՍԱՆԻՔ ԵՐ

Կանայի մէջ

Ի Գալիլեա

Հարսանիք էր Հրաշքի սիրով

Հարսը տըտում

Տըտում անոյշ աղջիկ մըն էր

Ու գողահար լոյսերու մէջ դէմքին վըրայ

Չեռքերուն վըրայ որ շղթայուած էին սրտին

Այնքան հազիւ տեսանելի այնքան աղուոր

Սոտեր մը կար

Կարծես երկար թարթիչներու ծայրէն գըծուած

Կարծես երկար թարթիչներու ծայրէն գըծուած

Ոնկրական թուչուններու թեւէն ինկած

Կանայի մէջ

Ի Գալիլեա

Երկու ձեռքեր իրենց զիծերն էին խառնած

Երդումի շունչ մը կը հասնէր

Աստղերուն մէջ

Հարսանիք էր հրաշքի սիրով

Եւ տունն ամրող կը բարախէր սրտի մը պէս

Գինով ու մոայլ

Հարսանիքին տունը ձայներու պարտէզ մըն էր

Հարսանիքին տունը ձայներու պարտէզ մըն էր

Չեռքերը ծափ կը զարնէին և շըթներու

Ծիծաղին մէջ

Արդէն զիշերն արշալոյսին առագաստուած

Արդէն զիշերն արշալոյսին առագաստուած

Իր աստղերուն ալծաթէ մրափը կ'անձընեւէր

Հարսանիք էր ի Գալիլեա

Կը սպասէին որ Դուն զայիր

Կը սպասէին որ Մատին մէջ ձայնըդ հնչէր

Ու մատներուդ հրաշքը բացուէր լոյսերու մէջ

Եւ քու անծիր անհուն երկինքն երկրին վըրայ

Գարուն ըլլար ու բուրգառէր

Կը սպասէին որ Դուն զայիր

Որովհետեւ

Ատեն մը կար

Ճամանակին սլաքը կարծես կանգ էր առած

Կէտի մը վրայ